



ARMENIAN CATHOLIC CHURCH

TEL: 96493380, FAX: 96493958, MOBILE: 0427404952, E-MAIL: fr.basil@armeniancatholic.org.au

Ահա՛ ամեն տարի կը հաւաքուինք տօնկատարելու համար Յիսուսի ծնունդը, այս մեծ խորհուրդը, որ մեզ կը հիացնէ ամեն անգամ որ անոր մասին խորապէս մտածենք : Արդարեւ, Ա. Երրորդութեան Բ. Անձը՝ Բանն Աստուած, մարդ եղաւ, որպէսզի մեզ՝ տկարներս եւ մեղաւորներս, Աստուծոյ որդիներ դարձնէ, այսինքն՝ կերպով մը աստուածացնէ:

Այս բացառիկ շնորհքը, որ է Աստուծոյ որդիներ ըլլալ, մեր սիրտը ուրախութեամբ կը լեցնէ: Նման պարգեւ ստացողը չի կրնար այսպիսի ուրախ լուրը ինքն իրեն համար պահել, այլ կը փափաքի զայն բոլորին հաղորդել եւ իր ընկերները ուրախացնել:

Այսպէս սկիզբ առաւ Եկեղեցւոյ աւետարանումի գործը, երբ տասներկու առաքելները, ի գին բազմաթիւ գոհողութիւններու եւ հալածանքներու, սկսան ամեն մարդու եւ հրապարակաւ փարօզել Քրիստոսի գալուստը, դարերէ ի վեր սպասուած Մեսիան, որ Աստուած խոստացած էր մարդկութեան, մեր նախահայրերու մեղանշումէն ետք:

Հայ Ազգը, առաջին ժողովուրդներէն մին բախտը ունեցաւ Քրիստոսի փարօզութիւնը լսելու չորրորդ դարուն սկիզբը, Ա. Գրիգոր Լուսաւորչի բերնէն, որ ինքն ալ իր չարչարանքներուն բաժինը կրեց, Տրդատ թագաւորի կողմէ, Ա. Աւետարանը փարօզելու պատճառով: Որդեգրելով Քրիստոնեայ կրօնքը, հայ ժողովուրդին կեանքը բարեփոխուեցաւ, մեր պատմութիւնը ունեցաւ իր ոսկեդարը, մեր Եկեղեցին տուաւ բազմաթիւ սուրբ հայրապետներ եւ ճգնաւորներ: Եւ այսօր երկինք ունինք հազարաւոր վկաներ եւ խոստովանողներ, որոնք կը բարեխօսեն մեզի համար: Հայ Եկեղեցին, իր կարգին, ինքն իրեն համար չպահեց Աւետարանի փրկարար պատգամը, այլ զայն փոխանցեց Վրացի եւ Ադուան դրացի ժողովուրդներուն:

Սուրբ Ղուկաս Աւետարանիչը կ'ըսէ թէ Մարիամ փաթեց Մանուկ Յիսուսը խանձարուրներով եւ դրաւ մսուրին մէջ, որովհետեւ տեղ չկար անոնց համար իջեւանին մէջ: Սուրբ Յովհաննէսը աւելի կը շեշտէ Յիսուսին հանդէպ անհիւրընկալ կացութիւնը, երբ կ'ըսէ. «Եկաւ իրեններուն եւ իրենները զինքը չընդունեցան» (1,11): Այս հիւրամերժ վերաբերումը կը հայի նախ եւ առաջ հրեայ ժողովուրդին, բայց կը հայի նաեւ ամեն մարդու որ Յիսուսի պատգամը կը մերժէ: Արդե՞օք այս մերժումը չի վերաբերիր երբեմն մեզի, երբ ժամանակ չունինք Աստուծոյ համար, երբ ժամանակ չունինք տալու մեր ընկերոջ, որ պէտք ունի մեր օգնութեան, մեր գուրգուրանքին կամ մեր ժպիտին: Արդե՞օք մեր օրակարգի ցանկի վրայ Աստուած առաջի՞ն տեղը կը քաշուի, թէ երրորդ կամ չորրորդ տեղը: Շատ զբաղումներով կը լեցնենք մեր օրը եւ ատեն չենք գտներ նոյնիսկ աղօթելու համար: Մեր միտքը եւ մեր սիրտը այնքան, ըստ մեզի, կարելի չ'էր ծրագրելով զբաղած են, որ ատեն չ'մնաց հետաքրքրուելու համար Եկեղեցւոյ ծրագրներով, հովուական գործերով կամ բարեսիրական աշխատանքով: Միշտ պատճառներ կը գտնենք եւ զբաղումներ

որ մեզ հեռու կը պահեն նման պարտականութիւններէ: Այսպէս ընողը, նման հրեայ ժողովուրդին, Յիսուսը չընդունիր, քանի ատեն չունի Յիսուսին համար, ժողովրդապետութեան գործին համար, կամ տառապեալ ընկերոջ համար:

Բարեբախտաբար տեսարանը այդքան ալ մութ չէ, քանի Աւետարանը կը վկայէ թէ. «Իսկ անոնց՝ որոնք ընդունեցան զինք եւ հաւատացին իր անունին, իշխանութիւն տուաւ՝ Աստուծոյ որդիներ ըլլալու» (Յովհ. 1,12): Փա՛րճ Աստուծոյ, այսօր ալ կան մարդիկ, որոնք կ'ընդունին Յիսուսը եւ իրեն ժամանակ կը տրամադրեն: Կան մարդիկ, որոնք Յիսուսի լոյսը տեսնելէ ետք՝ գայն ուրիշներուն կը փոխանցեն:

Ծննդեան տօնին ցնծութիւնը, որ մեր սիրտը կը լեցնէ, կ'ուրախացնէ մանաւանդ մեր երեխաները եւ աշխարհին խաղաղութեան նոր յոյս մը կը ներշնչէ, թո՛ղ հասկցնէ բոլորին՝ թէ Աստուած մեզի մօտ է, մեր մէջ կը բնակի: Ասոր համար «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ» կ'երգենք սուրբ Պատարագի ընթացքին, եւ իրաւամբ կը յայտարարենք թէ Յիսուս մեզի հետ է:

Մաղթանքս է որ ծննդեան տօնը խաղաղութիւն բերէ աշխարհի բոլոր մարդոց եւ բոլոր երկիրներուն՝ Հայաստան, Ղարաբաղ, Սուրբ Երկիրը, Իրաք, եւ յատուկէն՝ այն վայրերը ուր խաղաղութիւնը վտանգուած է, ինչպէս Միջին Արեւելք եւ Հնդկաստան: Աղօթե՛մք բոլորին համար, որպէսզի անոնց ժողովուրդները չկորսնցնեն սուրբ Հոգիին յարգի տուրքը, որ է խաղաղութիւնը, որովհետեւ ան միշտ վտանգուած է:

Յոյժ սիրելիներ, լաւագոյն աւետարանիչը Ս. Աստուածածինն է, որ աշխարհին հաղորդեց նոյն ինքն Յիսուսը, Մարմնացեալ Բանը: Իրեն դիմե՛մք պաղատելով, որպէսզի Յիսուսը քարոզուի ամէն տեղ եւ ընդունուի բոլոր յողմերէն: Թո՛ղ ամէն հաւատացեալ եւ ամէն քրիստոնեայ հասարակութիւն ուրախութիւնը ունենայ ուրիշներուն հաղորդելու բարի լուրը, որ կը նշանակէ Աւետարանը, որուն պատգամը սա է. «Աստուած այնքա՛ն սիրեց աշխարհը, մինչեւ իսկ իր Միածին Որդին տուաւ, որպէսզի ամէն մարդ որ հաւատայ անոր չկորսուի, այլ ընդունի յաւիտեանական կեանքը» (Յովհ. 3,16): Այս է Ծնունդին իսկական իմաստը, որ պէտք է շարունակ կերպով վերագտնենք, գայն խորապէս ապրինք եւ ուրիշներու փոխանցենք. Ամէն:

Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ — Օրհնեալ ըլլայ Յիսուսի Ծնունդը

Once again we all gather to celebrate the mystery of the incarnation of Jesus, which amazes us and reminds us to ponder about this mysterious event. In other words the second entity of the Holy Trinity has become one of us so that we as sinners and weak become once again the children of God.

This extraordinary blessing and grace that fills us with joy and happiness must be shared and announced and proclaimed to the rest of the world.

This is how it was at the beginning when the apostles with great sacrifice and persecutions began to spread the news of the coming of Christ which our forefathers were awaiting for the fulfilment of the promise of God.

The Armenian nation was most fortunate in receiving the Good News at the beginning of the 4th century through the mouth of St Gregory. Similarly St Gregory suffered greatly at the hands of King Terdat for spreading and preaching the Gospel of the Lord. With the

adoption of the Christian faith the Armenian nation has entered its golden era, and our church has given numerous saints who intercede on our behalf in the Kingdom of Heaven. The Armenian nation in its turn did not keep this Good News for itself but embarked on spreading it to its neighbours.

St. Luke the evangelist tells us that: “Mary wrapped Jesus in bands of clothes and laid him in a manger, because there was no place for them in the inn”. St John the evangelist even stresses the point that: “Jesus came to what was his own and his own people did not accept him”. This rejection pertains to the Jewish people and it also pertains to all who reject the message of Christ. Could it also relate to us when we do not find the time for god? when we do not have time for our neighbour, who is in need of our help, our nurturing or our smile. Does God take priority in our lives? Or are we too busy to think of Him and pray. Our minds are fully occupied with many projects and plans which robs us of any time to involve ourselves in the Church’s life. We always tend to find excuses and reasons to stay away from our duties towards the Church and the needy not unlike the Jews who have rejected Jesus and who had no time to listen to him.

Fortunately the scenery is not that dim, because the Gospel says, but to all who received him, who believed in his name, he gave the power to become the children of God. Let us thank God that today we have people who accept Jesus and dedicate their time to serve him; and that there are people who, having witnessed light of Jesus, are spreading the good news to others.

The excitement of Christmas fills our hearts and brings joys to our children, and instils in our hearts a new hope for peace in the world, and makes us understand that God is close to us and he resides amongst us.

I wish that the Christmas event bring peace to all peoples and nations, Armenia, Karabagh, the Holy Land and Iraq, and especially nations that are threatened with the prospects of danger and war, like the Middle East.

Let us pray for all these people so that they do not lose the Holy Spirit’s Grace which is peace and which is always in danger.

Merry Christmas and a Happy New Year to all

CRISTMAS EVE PARTY THERSDAY 24.12.2009

Dear Parishioners

The sound of Christmas Carols and Bells are getting louder by the minute and soon Christmas will be upon us and our Parish once again is in the process of preparing for it.

This year like every other year our Church is organizing a Christmas Eve party for its Parishioners and there children, immediately after the Vigil Mass. Santa has already begun his long journey and no doubt will be paying our Church a visit on that day, so please book your table in advance and prepare your children and grand children for it. And insure you gave there name to us.

So be quick and as we can only accommodate a limited number in our Church hall. For tickets please contact the Church or any of our Ladies Auxiliary, Adult donation \$35, Children donation \$ 20. Food and drink will be served.

NEW CALENDAR 2010

The year 2010 is the year of the priests, and accordingly our patriarchate in Lebanon has issued the 2010 calendar as a celebratory gesture depicting Jesus as the first priest; it also depicts specially chosen pictures of world renowned portraits by famous artists and painters. These calendars have just arrived from Lebanon and are fresh from the press, so be quick and ensure you secure a copy to hang in your home, the numbers are limited and it will on a first come first served basis. The cost: \$20.00 per calendar.

History of St Jean Marie Vianney

St Jean –Marie Vianney (1786-1859) is a Catholic saint who was parish priest (cure) of Ars, in France. During his lifetime, St. John Vianney founded an orphanage for girls and became internationally famous for his spiritual direction. He was known for his powerful sermons, personal example of holiness and his ability to perform miracles. He was said to be able to read souls in the confessional and predict future events.

Throughout France the saying was heard. “There is a holy man in Ars; go and see him”. And people did- between 1830 and 1845 an average of 300 people visited Ars every day to meet with St. John Vianney.

To accommodate all these pilgrims, St John Vianney slept only for two hours per night. He alleged to have been attacked by the devil regularly, including one famous incident in which the bed he slept in was set on fire.

St John Vianney died on August 4, 1859. In 1874, Pope Pius IX declared him Venerable. His feast day is celebrated each year on August 4. He is the patron saint of parish priests.

CHRISTMAS PROGRAM 2010

Thursday 24th December 2009 at 07.30pm Christmas Vigil Mass

Friday 25th December 2009 Christmas Mass 11.00 am

Sunday 3rd January 2010 (Baptism of Christ) Mass 11.00am

Monday 4th January 2010 (Day of the Dead) 9.30 am Blessing of the tombs at Rookwood Armenian Cemetery followed immediately by Holy Mass at the Church as usual.

